

# ՍԱԿՈՒՂ

ՈՂԲԵՐԴՈՒԹԻՒՆ ԱԼՖԻԷՐԵԱՅ

**Եղերական դէպք մահու Սաւուղայ արքային իսրայելի՝ նիւթ է ողբերգութեանս :** Նախանձ նորա ընդ Դաւիթ, որ յԱստուծոյ էր ընտրեալ յաջորդել զնա ի թագաւորութիւն իսրայելի, եւ սորա բարեսէր հաւատարմութիւն առ օծեալ անդ Տեառն, Յովեաթանու որդւոյ արքայի անշահասէր մտերմութիւն ընդ որդին Յեսսեայ, վասն որոյ եւ լինել դիմաղրաւ բարկութեան հօրն, յորմէ եւ քահանայից Աստուծոյ եւ քահանայապետին ահեղ կոտորած, այս ամենայն՝ յեղափոխութեամբ եւեթ ժամանակին՝ մատակարարեն Ալֆիէրեայ ճոխ հանդերձանս ի յօրինուած զեղեցիկ այսր եւ ճարտարակիւս ողբերգութեան, որպիսի դատի ի քննչաց անտի : Առաջի ընծայեմք զաս ընթերցանելեացն, ոչ ի ճաշակ եւեթ հանգամանաց ոնոյ մեծի Ողբերգութիւն, այլ եւ յօրինակ եւ յորդոր նմանութեան . վասն որոյ եւ փոյթ խնամոց տարաք՝ որչափ մեզ զալ էր՝ ճշդիւ գտակաւ ի մերս անդ զմատենապրին միտս փոխարերելոյ : Իսկ չափս ոտից՝ որպէս եւ այլուր՝ զայն եմք կալեալ, զոր պատշաճազոյնն համարիմք յայս քերթուած, զնորողեալն իմա ի բաղրատունոյ Քերթողահօրէն, որոյ ճապուկ եւ զաշնակաւոր ելեւէջք զեղեցիկս յոյժ համաձայնիցին ընդ փոփոխութեան ազգի կրից, որ ոզի իսկ ողբերգութեանց են :

Հ. Խ. Գ.

ԴՈՒՍԱՆՔ

ՍԱԿՈՒՂ  
ՑՈՎՆԱԹԱՆ  
ՄԵԼՔՈՂ

ԴԱԻԻԹ  
ԱԲԵՆՆԵՐ  
ԱԳԻՄԵԼԵՔ

ԶՕՐԱԿԱՆՔ ԻՍՐԱՅԵԼԻ  
ԶՕՐԱԿԱՆՔ ՓՂՄՈՒԱԾՈՅ

Տեսարանն է բանակն իսրայելի ի գեղրուէ

## ՀԱՆԴԵՍ ԱՌԱՋԻՆ

ՏԵՍԻԼ Ա.

Դ. Ը. Ի. Թ.

**Ս**ու ըզսանձ ընթացից յորում քոյինդ աջ զիս վարէ .  
Աստուած ամենակալ, քեզ կամք իցեն ինձ արկանել .  
Ըզտեզի առից աստէն : Աւանիկ այս լերինք Գեղբուայ  
Արդ բանակետող իսրայելի, որ ամպարիշտ Փըզըշտացւոյն  
Կայ վառեալի Հակատուէ : Աստ ի սըմին տայր ոք աւուր  
Ի թըշնամի սուսերց ինձ մահ . . . սակայն այդ անկ ի Սաւուղայ . . .  
Ո՞վ ապառում եւ անշընորհ Սաւուղ, զի՞ գու յայր եւ ի ժայռ  
Ըզքոյդ վարես նահատակ, ոչ մի նըմին տըւեալ գադարս .  
Սա քեզ եւ Դաւիթ երբեմն յաւուրց էր ի վահան .  
Յիս համօրէն քոյդ ամրացւալ վըստահութիւն, ի վըսեմն  
Անդ զիս հաներ ի պատիւ, դըստերդ ընտրեալ ի քէն փեսայ . . .  
Մինչ հարիւրեակ պայմանեցեր յինէն կառափ թըշնամոյն՝  
Դըշնեայ վարձանս՝ քեզ անդէն հունձ ըզկըրկին առբերէի :  
Այլ Սաւուղ, տեսանեմ քաջ, ոչ եւս ըզգայ այլ ինքն անձին .

Չար ոդւոյն յաւուրց բազմաց զի զնա յաւար լքանէ Տէր .  
Եղուկ , զի՞ բնաւ իսկ իցեմք մինչ ի ձեռաց թողու Աստուած : —  
Օ՞ն աղէ փութա , գիշեր , պայծառ արփոյն տալ զասպարէս ,  
Զի սերկէան կայ նըմին մեծանձն ի գործ յառնել վըկայ .  
Եւ դու ինքըն , Գեղբուէ , ի յամրագոյն դու ժամանակս  
Երթիցես հրաշակաւոր , դարուց ի դարբա զի դոգչեն ,  
Թէ առ սէդ արբայ Սաւուղ աստ անձնամատն եղեւ Դաւիթ : —  
Յարիցես , Խորայէլ , ի խորանաց քո հանգըստեան .  
Արի ել եւ դու արբայ , օն ձեզ հրաւէր տամ տեսանել  
Թէ ի մարտի հանդիսից գեռ եւս հըմուա իցեմ Դաւիթ .  
Ել եւ դու Փըզըշտացիդ անօրէն ել , եւ տեսջիր  
Եթէ գեռ եւս տակաւին մահունց սուբ իմ բերիցէ :

## ՏԵՍԻԼ Բ .

ՅՈՎՆԱԹԱՆ , ԴԱՒԻԹ

- ՅՈՎ . Զինչ այս ձայն . . լըսեմ բարբառ որում սըրտիս ծանօթ է ռահ :  
ԴԱՒ . Գայ ոք այսր . . . : Ե՛րբ իցէ տիւ . . . ոչ կամէի զերդ դասալիք . . .  
ՅՈՎ . կ' դու , ո՞ ես . զի՞ գործ իցէ քո զարբունի խորանաւ .  
Օ՞ն խօսեաց :  
ԴԱՒ . Սա Յովնաթան ինձ երեւի . . . հանգա սիրտ իմ : —  
Որդիդ պատերազմի , Ես եմ , Կեցցէ Խորայէլ .  
Զիս քաջ գիտէ Փըզըշտացին : Զինչ լըսեմ . ո՞հ Դաւիթ եւեթ  
ԶԱՊՅՆ կարէ տալ պատասխանի : Ի՞նձ Յովնաթան . . .  
ԴԱՒ . Ո՛վ երկինք . . .  
ՅՈՎ . Ո՛վ Խընդութիւն . . . Բարե , առ քեզ . . .  
Եւ իցէ Ճըմարտիւ . . . դու ի Գեղբուէ . . . : Խակ զիարդ .  
Ըցհայրն իմ ոչ զանդիտես : Աւազ , ըզքէն ունի զիս դող . . .  
Զի կամիցիս . ի մարտի ըզմահ բիւրիցըս հուպ ընդ հուպ  
Տեսի , հարայ ես ի գիմի , եւ ընդ երկայն աւուրս ընդ ետ  
Յերեսաց զուր բարկութեան հօր քում անկայ փախուստական .  
Բայց սակայն երկիւղ եւեթ՝ մահ է ըստոյդ առաքինւոյն .  
Ոչ , ոչ եւս այլ երկընչիմ : Այդ վրասնդ մեծ ունի զարբայ  
Եւ զգողովուրդն իւր , իսկ Դաւիթ կայցէ յանտառս յակաստանի .  
Իցէ կենաց տանիցիմ փոյթ՝ մինչ դեռ ըզճեզք փայլատափէ  
Սուր անթըլիփատից : Ի մահ դիմեալ դամ ես , ի մահ .  
Այլ ի դաշտի , զինուց ընդ մէջ , վասն հայրենեաց , ըզմահ քաջաց .  
Եւ վասն անշնորհն իսկ Սաւուղայ որ արդ ըզմահ իմ կարդայ .  
Ո՛վ Դաւթի ամբողջութեան : Դու Աստուծոյ ընտրեալ անցուշտ . . .  
Որ ի սիրտ քո զայդոսիկ վըսեմ իմաստըս շընչէ Տէր՝  
Հրեշտակ զերկնից արձակեաց ի դալստեան քում առաջնորդ : —  
Այլ իւր իցէ քեզ արբային աղէ լինել յանդիման .  
Ի թըշնամի ըզեզէ կարծէ նա դունդ , եւ կամ թէ կեղծէ .  
Եւ զավըստամբ մատնըք ի քեզ ըզկեղտ արկանէ :  
Ա՛հ , շատ իսկ բուռն ինձ եկաց ինքնին ի ծոց իւր թըշնամեաց  
Խընդրել ամուր թագըստի : Այլ թէ ընդդէմ ինչ նորա  
Ըզդէն նոքին ամբառնայցն , եւ իմ ըզդէն ձըդէալ լիցի՝  
Մինչեւ պարտեալ անկանին : Թող զիմ ապա նախկին ըզվարձ  
Եւ նա առ իս դարձուսցէ , ատելութիւն նոր եւ ըզմահ :  
Եղուկ հայր , է որ զնա նենդէ . վատն այն Ժըպիրհ Աբեններ  
Ըզնովաւ կայ հանապազ խարեպատիր բարեկամ .  
Այսն այն պիզծ որ բուռն ի սիրտ նորա թափի՝ է ուրեք  
Զի ժամս ինչ սուզ հանգըստի գոնեա թողու նա ի Սաւուղ .  
Այլ ոչ երբէք Աքեններեայ դաւ : Ինքն եւեթ լըսելի  
Եւ սիրեցեալ ինքն է եւեթ . որ շարարուեստ հրապուրիչ  
Ըզաւութիւն ամենայն որ զդուղնաքեայն իւր գըլիցէ՝  
Անըստոյդ եւ յեղեղուկ նըմին հանդէա նըկարագրէ .  
Ի զըւր հարսնըդ քո եւ ես՝ ըզհօրն . . .

ԴԱՒ .

Ո՞ւր իմ ՄԵԼՔՈՂ հաւատարիմ : Եւ սիրից զիս տակաւին  
Ապառում հօրն իւր յոշկամաց . . .

ՏՈՎ .

Երկի՞նք , տեսից ըզնա . . . բարէ : Այլ ի՞ր աստին ի դաշտի . . .

ՏՈՎ .

Հայրն ըզնովաւ խանդաղատէր . ի ցաւսն ըզնա յարբունիս

ԴԱՒ .

Ոչ կամցաւ թողով միայն , քանզի եւ գուստին ի գըլսովին

Թէպէտ թափծեալ հանապաղ , այլ ի նըմա ներգործէ դիւր :

ԱՇ , արտասուաց իսկ օթեւան է մերո՝ ցորչափ կաս ի բացեայ :

Ո՞վ իմ սիրուն ամուսին . յիս դէմք տեսէւանըդ քաղցուենի

Զանցեալ վըշտաց յիս համայն ի բաց արկցեն ըշիշատակս ,

Վանիցեն եւ զշանդերձեալ համայն խորհուրդս ըզվըտանդաց :

ՏՈՎ .

Ո՞վ թէ տեսեալ էր քո զնա . . . : Այն ինչ ըզքեզ հազիւ կորոյ :

Զարդուց հանգերձանք ցաւոց նորուն եղեն ատպոււկ :

Յանեալ է մոխիր ի գիսախուիւ հերս անդ գըլսոյն ,

Եւ զայտիւքըն ծիւրելովք կան արտասուք եւ թալկութիւն ,

Անսահման ցաւք անշըչունջ ի գոզգոջունն անդ ի պըրտի :

Իիւրիցս յաւուրն ի միջոց առ հայրն անկեալ գետնատարած

“ Տո՞ւր զնսա առ իս , տո՞ւր ըզդաւիթ , հեկեկալիր պաղատի .

Տո՞ւր զոր երբեմ ինձ դու ետուր : ” Եւ ըզհանդերձն պատառեալ

Եւ ըզձեռսն ըզհայրենիս արտասուաթուրմն ողողանէ .

Որ եւ հօրն արտասուք գան . եւ ում իսկ բնաւ եկեսցեն ոչ :

Աբեններ , նա միայն , որ զիթալացեալն եւ զիթամեռ

Հրաման առնէ անդէն կորզել հօրն ի յոսից :

ԴԱՒ .

Ո՞վ տեսիւ .

ԱՇ զորպիսին ինձ պատմես :

ՏՈՎ .

Ո՞ տայր թէ ոչ ըզձըշմարիտս : . . .

Քոյդ առ ի մէնջ յանտեսել փառք եւ անդորր սրացան անտես ,

Եւ ի զնուց անդ քաջութիւն . Խորայելի թաղեալ կան սիրաք .

Փըզըշտացին՝ որ էր երբեմ ընդ քո գրոշիւ թըւէր մանուկ :

Յաչս արդ նոցուն հըսկայանայ . զի առաջնորդ չունին ըզքեզ .

Ըսպառնալեաց լըսենք բանս եւ թըշնամանք նախատակոծ .

Ի միջոց փակեալ հովանին , եւ մէք ըզմէնջ անյիշատակ .

Եւ իցեն ինչ զարմանք . զի պակասեաց Խորայելի

Սուսեր համանդամայն եւ զգօնութիւնըն իւր Դաւիթ :

Ես որ ոչ անփառունակ ըզկնի հետոց քոց մարտակուր

Երբեմ ի գաշտ զընայի՝ աշս ի հարուածն արդ կըթոտի .

Երդ՝ որ ի վըտանգս յաշախսակի , խիստ ի կենցաղ

Եւ յինէն բացական ըզքեզ գիտեմ , ով իմ Դաւիթի ,

Արդ ոչ եւս այլ գոդչիր զանձն ի կըշիրս թըւիմ դընել

Ի վէրայ տեառն իմոյ եւ հօր , վասն ամուսնոյն եւ կամ որդեաց .

Դու , զու ինձ յոյժ սիրելի քան զքահ , ըզհայր , կին եւ զորդիս ..

ԴԱՒ .

Սիրես դու զիս , եւ քան զարժանս . սա եւ ըզքեզ սիրեսցէ Տէր . . .

ՏՈՎ .

Որ ըզվարձս առաքինոյն ոչ յապաղէ արդարըն Տէր՝

Տէր ընդ քեզ է : Ի հռամա զքեզ մերձ յօրհասն անդ Սամուել

Ժողովեալ ընկալաւ , եւ չուրթմըն սուրբ տեսանողին՝

Իւ եկաց հայրն իմ թագաւոր՝ զքէն մեծամեծս անդ գուշակէր .

Կեանք քո ինձ նըւիրական են ոչ ընդհատ քան սիրելի .

ԱՇ , վասն քո զարբունեաց լիկ զանդիտեմ ես ըզվանդս .

Ոչ զորս ի գաշտ գոռ մարտի . այլ զարբունի վըանաւըս գաւ

Օթի ՚նդ մահու , եւ ըզմահ տայ Աբեններ , ըզմահ Սաւուղ

Բազում անդամ առաքէ : ԱՇ թանգուղեաց , իմըս Դաւիթ .

Աղէ գոնեա մինչ ի շեփոր մարտիկ տացէ լեառն ըզըոինդ .

Զի այսօր հարկ իսկ իցէ կարծեմ մատչել ի գործ մարտի :

ԴԱՒ .

Իսկ ըզգործն առաքինի գաւողապէս կամս ծածկել .

Զիս մինչ չեւ թըշնամւոյն՝ Սաւուղայ անկ է տեսանել .

Եկեալ կամ յամօթ առնել եւ լուծանել ի զըլջութիւն

Եւ զիիր յաւէտ անմեղկելի . եւ բարկութիւն նախ արքային՝

Ապա թէ թըշնամեաց սրանալ սուսերցըն դիմագրաւ : —

Զի՞նչ ասիցես գու , արքայ , եթէ առ քեզ ծառայակերպ

Ըզճակատ խոնարհիցէմ , ես՝ որ գըստերըն քո փեսայ .

Որ հայցեմ ըզմողութիւն վնասուց՝ զոր ոչ երբէք գործեալ .

Ես՝ քոյդ յառաջ պահապան , մահահրաւէր որ ՚ի կորուստ՝

գեղ ձօնեմ զանձն աստանօր յընկեր, վահան եւ պատարագ : —

Ի համար արդարեւ ծերունին սուրբ օրհասական

ժողովեալ ընկալաւ զիս եւ իրեւ հայր ինձ խօսեցաւ,

Եւ յիմ բազուկս հաներ զոգի, ինքն՝ որ երթեմն ըզսէր որդոյ

Սիրեալ գլուխուկ ըզՍաւուղ . դարձուած անդուստ զոր ընկալաւ :

Աստուածային բայց ծերունին ինձ ի մահուն պատուեր առներ

Հաւատս եւ սէր առ թագաւորն, եւ հըլութիւն կյոր առ Աստուած .

Ըզվերջին նորին ըզբանս ի սիրտ իմ յայս արձանագրեալ՝

Մինչև առ դուրըս տապանին տարայց ի կնիք անջնջելի .

“ Այ եղուկ գու Սաւուղ, թէ ոչ ի քեզ առնես գու գարձ՝

Տես ըզգըլիով քով ի վերուստ բարձրադիտակ կախեալ զայրոյթ , .

Այսպէս ասէր Սամուել : — Ա՛, բայց ըզքեզ, Յովնաթան ,

Իցիւ ըզքեզ գէթ տեսից ազատ յերկնից ի ցասման .

Որ յուսամ թէ լինիցիս, լիցուք եւ մեք համանգամայն ,

Եւ Սաւուղ ինքնին ում գոյ դեռ եւս ի զեղջ յեղանակել : —

Եղուկ, թէ յեթերաց Աստուած ըզանթն արձամիցէ .

Ցահաւոր քինուն ի վեհձ՝ ապիրատիւն եւ զայր արդար

Գիտես յաճախ հարկանէ : Անդիմագարձ եւ գու մըրրիկ

Քանցէ, յերկրէ ոստուցանէ, եւ ջախջախեալ բնաջնջ թողու

Եւ ըզտունկ զապականեալ եւ ըզծաղկունս, միրդ եւ զտերեւ :

Բացումն ի շնորհս Սաւուղայ առ Աստուածոյ կարէ Դաւիթ :

Զեղեզ ի տեսէան երազց յոլով ի նուագս տեսի ըզքեզ,

Կերպարան այնպիսի վեհ՝ զի քեզ անկեալ երկրպագեմ : —

Զայլ ինչ բա ես ոչ ասեմ, եւ ոչ արժան քեզ ինձ ասել :

Մինչեւ իցեմ կենդանի, երդուեալ իմ քեզ, մի բնաւ երբէք

Սաւուղայ մի իջեկ ի հարկանել ըզքեզ սուսեր :

Այլ ի վատ գաւանաց, երկինք, զիարդ ես բաւիցեմ . . .

Աստ ի խրախճանս, հեշտից ի ծոց եւ երգաբան յարմարութեանց

Աստանօր նենդող յոսկոյն երբէք արբեալ լինի մահ :

Ա՛, ո՞ անտի զքեզ պահիցէ :

ԴԵՒՒԻՆ Գ .

Թէ ինձ կայցէ աղատել . եւ ոչ ողջոյն բանակ քաջաց՝

Թէ անկանել հասանիցէ : — Այլ աղէ նախ քան թէ ըզհայրն՝

Զհարսն իմ շիցէ մարթ տեսանել . զի չեւ ծագեալ այդ ոչ մըտից . . .

Իսկ ի կակուղ անկողնոց կարծեն տուընջեան նա ակն ունի .

Արտասուս հեղուլ ըզքեզն կանիսէ քան զայդն աստէն ընդ իս .

Եւ աստ աղօթս առ Աստուած վասն հօր խօթի մատուցանեմք : —

Աւանիկ ոչ հեռագոյնս ինչ ըսպիտակ իմն երեւի .

Գուցէ եւ ինքն իսկ իցէ . ի բաց առ վայր մի կաց եւ լուր .

Իսկ թէ օտար ոք ուստէք՝ մի ցուցցես զանձըն պաղատիմ :

Այդպէս իցէ :

## ՏԵՍԻԼ Գ .

ՄԵԼՔՈՂ, ՅՈՎՆԱԹԵԱՆ, ԴԵՒՒԹ

Գիշեր տաղտուկ եւ մըշտընջեան . ցերք տեւկիցս . . .

Այլ ինձ, ո՞հ, եւ արփենին իընդից բերող ինչ յառնէ լոյս .

Եղուկ զիս, զի յանդադար կեամ ի խաւար աղջամըջին : —

Ա՛ եղբայր իմ, վաղագոյն քոյ յարուցեալ է այսօր .

Այլ իմ խոնչ եւս է մարմնն, որ երբէք ոչ գիտէն ըզդիւր .

Ի՞ր ինձ ի գիրդ հանդէլ մահձի՛ մինչ սիրելին իմ մերկ յերկիր .

Փախըստեայ, հալածական, եւ երէոց անդ ի խըշտիս

Ընկողմանի գաւաճանեալ : Ո՞վ գաղանաց բըննագոյն հայր

Անդութ Սաւուղ, թէ ըզգըստերդ առնուս փեսայ՝ զի ոչ եւ զիեանս : —

Լուր եղբայր, ոչ եւս աստէն մընամ ես այլ . ընդ իս թէ գաս՝

Գեղեցիկս ինչ գործիցեռ . իսկ եթէ ոչ բայց երթայց ես .

Ըզհետ նորա երթայց միայն՝ գտանել ըզմահ կամ ըզդաւիթ :

Կաց դեռ եւս առ վայր մի . եւ զարտասուս քոյ լըսեցո .

Ո՞ գիտէ աստ ի գեղբուէ արգեգք Դաւիթ մեր եկեսցէ . . .

Զինչ խօսիս . ի տեղուղ ուր կայ Սաւուղ՝ Դաւիթ գայցէ :

Ի տեղուղ ուր Յովնաթան, ուր եւ Մելքոն՝ յազնիս արտէն

Զըդիցի ցանդ Դաւիթ . թէ ի նմա յոյժ առաւել սէր

Քան զերկիւղ ներգործից՝ ոչ հաւատաս : Իսկ զարմասցին  
Եթէ ասո գալ իշխից :

ՄԵԼ.

Երկինք, ընդ անձնն նորա

Հարեալի գող . . . Այլ եւ այնպէս տեսին եւելթ նորա զիս . . .  
Իսկ ոչ ուսաեք թէ երկիցէ . . . թէ գեղեցիկն յանդըգնութեան  
Զերաւացի տացէ ըզդէմս : — Աչ այնպէս բուռն ի խիստ բաղդի  
Որպէս ի գիւրն անդ է Սաւուղ . եւ արդ յուժոյն իւր Վհատեալ .  
Եւ զի Դաւթի անյաղթ բազուկ ոչ եւս ի վաշտ անդ թըշնամեաց  
Էզուահ նըմին ոչ հորդէ , Սաւուղ անյօս կայ վարանի .

ՅՈՎ.

Այլ գոռող՝ ի լուռ կայ . այր այր ի մենջ յերես նորուն  
Ընթեռնումք զի ոչ ի սիրո նորին բազմեալ կայ յաղթութիւն :  
Եւ արդեօք ի Ճահ առան հասցէ փեսայն քո ի պահու :  
Այլ , ի Ճահ իսկ արդեօք . այլ ի բացեայ է նա . . . ահ մւր . . .  
Եւ յիմ վիճակ . . . եղուկ զիս :

ՄԵԼ.

Քան զոր կարծես գու՝ մերձաւոր

Կայ նա առ քեզ :

ՄԵԼ.

Ո՛վ Երկինք . . . այլ զի պատիրս ինձ դընես յոյս . . .

## ՏԵՍԻԼ Դ .

ԴԱՏԻԹ , ՅՈՎՆԵՐԱՆ ԵՒ ՄԵԼՔՈՂ

ԴԱՏ .

Ահա առ քեւ իսկ կայ փեսայդ :

Ո՛վ ձայն . . . ով տես . ով իշնդութիւն . . .

ՄԵԼ.

Ոչ բաւեմ բարբառել : Եթէ ըստոյդ քեզ գիրկո ածեմ . . .  
Հարսն իմ . . . Ո՛վ խիստ նրժդեհութիւն : . . . Մահ , թէ ինձ քեզ ի սմին աւուր  
Գուցէ ինչ հանդիպել գեթ իմայնոց ասա կամ ընդ մէջ :  
Լաւագոյն իցէ մահ քան վայրենի վարել կենցաղ  
Յամայութեան՝ ուր ումեք չես սիրուն . եւ ոչ զումեք քեզ փոյթ :  
Սաւուղայ պասքեալ գու սուր , քեզ ահա կամ . հասիր յիս օն .  
Աստ գըթասէր յամունոյն գէթ փակեսցին արտեւանունքս ,  
Յարդարեալ ծածկեալ ոսկերք , ուի Ճըշմարիս ցող արտասուաց  
Լիցին թացեալ ի նմանէ :

ՄԵԼ.

Դու նախասկիզբն , ով Դաւկիթ ,  
Դու եւ յուսոյս բոլոր վախճան . ահ , ինձ ի խինդ քո դարձ լիցի :  
Որ ծանունց ի վանդաց ըզքեզ այնքան Շողոպրեաց Տէր ,  
Զքեզ աստ ի զուր ոչ ածէ : . . . Ո՛հ զորպիսի յիս պընդութիւն  
Տեսիլ եւելթ քո ազդէ . հեռացելումդ վասըն քո  
Քանիօն ես դողայ . այլ ոչ եւս արդ դոգցես դողամ : . . .  
Այլ զինչ է զոր աեսանեմ . յոր վայրենի եւ խիստ հանդերձ  
Զքեզ շուրջ պատեալ ցուցանէ ծայրածաւալդ ինձ արշալս .  
Ո՛վ քաշդ իմ , դու մերկացեալ ի բընաւինդ իսկ ի զարդուց .  
Ոչ եւս այն ըզքեզ ծածկէ զոր բուն իմ ձեռք անկանէին  
Ոսկե Ճամուկ ծիրանի : Ո՛հ , յայդքանումըդ գըձձութեան  
Ո՞ արքային հաւատայցէ ըզքեզ փեսայ . ի յայդ վնաս  
Սին ոք թըւիս զօրական , եւ ոչ ինչ այլ :

ԴԱՏ .

Ի գաշտի կամք .  
Այս ոչ են մեղի արքունիք . բիրան աստանօր վարապանակ  
Եւ սուսեր որբեալ հասու վայելլագոյն են հանդերձանիք :

ՅՈՎ.

Յարիւն սերկեան Փղդդշացւոյն նոր ինձ կամիմ ծիրանի .  
Դու ընդ իս սակայն յԱստուածն Խարայելի ի մեծն յուսա .  
Որ մահու թէ չեմ արժան՝ կարէ թափել զիս ի մահունց :  
Ահաւասիկ լուսացեալ տիւ . ոչ եւս ի գէպ ինձ թըւի  
Դեգերել աստ . զի թէպէտ ի Ճահ արդեօք գալուստգ իցէ .  
Բայց սակայն մեղ աշալուրջ ըզդուշութեամբ պէտք են գընալ : —  
Յայս ժամուս զօր ամենայն սովոր առ հայրն եմք այգորել .  
Դիտեսցուք զնարդ այսոր ըզնա պըղասրն ունին հաճոյք .  
Եւ սակաւ առ սակաւ թէ յաջողակ շընչիցէ սիք՝  
Ի տեսդ ըզնա պատրաստեմք , մանգամայն կալեալ զառաջն  
Զի մի ոք բանսարկու ըզքո գարձէդ ըզդացուսցէ :  
Աղէ դու կայ մեկուսի . գուցէ ուրուք ծանուցիալ

Ըղքեղ՝ մատնել կարասցէ . Եւ Աբեններ՝ ի մահ իսկ տալ :  
Բեր ի խոնարհ ըզպահպանակրգ երեսաց , Եւ երթ խառնել  
Ընդ զօրն ահա յարուցեալ . զանխուլ ինձ ակն անդէն կաջիր՝  
Զի գարձ առ քեզ առնիցեմ , կամ յըվեցից . . .

ՄԵԼ.

Զիարդ Դաւիթն իմ թաքչիցի . ո՞ր աչք իւրումն հանգոյն կայտառ  
Ընդ սաղաւարանն խաղացէ . ո՞ր իր ըզնա կըշու սուսեր .  
Ո՞ այնպէս զէնս ըշկահիցէ : ԱՇ մի , յամրի եւս ծածկիցիս ,  
Քաղցրիկ իմ սէր , մինչեւ ես առ քո երի գառնամ անդրէն :  
Զիս եղուկ . այն ինչ ըզքեղ գրատեալ թողուլ զքեղ ըստիպիմ .  
ԱՆ առ սուզ ժամ . եւ ապա՞ ոչ , մի եւս այլ թողից ըզքեզ :  
Բայց եւ արդ՝ յառաջ կամիմ յանքոյթ , ըզքեղ տեսանել :  
Հայեաց աղէ . անդ ի խորս թաւուտ մայրիդ , յաջմէ կուսէ ,  
Տեսանես պատկան իմն այր : Անդ յաշխարհէ հատեալ համայն՝  
Զքեզ յաճախ հառաջեմ , ըզքեղ կոչեմ , խորհիմ ըզքեզ ,  
Եւ գառնահոս յարասառն անդ զապառում թանամ ըզվէմն .  
Անդանոր լեր թագուցեալ , մինչեւ լիցի ժամ յերեւել :  
Ըզհաճոյսդ յամենայնի լընուը կամիմ , ով սիրուհի :  
Գնացէք վրատահ . են յիս միաբ եւ ոչ գործեմ ինչ յանխորհուրդ .  
Սիրեմ ըզձեզ , ձեզ պահեմ զանձն եւ յԱստուած լոկ գընեմ ըզյոյ :

ՄԵԼ.

## ՀԱՆԴԵՍ ԵՐԿՐՈՐԴ

### ՏԵՍԻԼ Ա .

ՍԵՐՈՒՅ , ԱԲԵՆՆԵՐ

- ՍԵՐ . Գեղեցիկ արշալոյս . ոչ ի յօթոց արիւնըռուուշտ  
Սերկեան արփին ելանէ , բարերաստիկ խոստացեալ տիւ : —  
Ո՛վ իմ անցեալ ժամանակը , ուր այժմ , աւաղ , ուր իցէք .  
Ոչ յառնէր երբէք Սաւուզ յիւրոցն ի գաշտ տապաստակաց ,  
Թէ չէր վըստահ՝ ընդ երեկն յաղթող ի քուն մըտանելոյ :  
Եւ արդ , արքոյ , ուստի երկիւղ . ըզդոշտականն ոչ գու ինքնին  
Յառաջն հարեր զափութիւն : Որչափ յայս մարտ յամր ընթասցիս ,  
Լիադոյն եւ վեհ պըստկ առցես , ասէ քեզ Աբեններ :  
Ո՛հ զիարդ ի մարդկայնոց իրացն ի գէտ . ով Աբեններ ,  
Ալազգ ունի մանկութիւն քան զոր ալիք՝ ըզհայեցուած :  
Մինչ անվըրդով ի բազուկ ըզհաստաբուն ոստախիտ ձող  
Զոր հազիւ այժմիկ ձըդեմ՝ ես ձօձէի , ո՞հ եւ ես անդ  
Զինչ իցեն խէմք՝ դիտէի ոչ . . . բայց ոչ զարբուն թէ լոկ տիոց  
Իմ կորուսեալ է աստէն . . . Յանկարծ ընդ իս գոյր տակաւին  
Ամենակալ Աստուծոյ բազուկն անյաղթ . . . կամ թէ իցիւ  
Աստէն ընդ իս գըտանէր քաշն իմ Դաւիթ . . .
- ԱԲԵ . Իսկ զինչ եմք մեք .  
Մի չմք առանց իւր յաղթութիւն : Ո՞հ թէ ըզդոյն էր ինձ կարծել ,  
Ոչ եւս յայլ այնուհետեւ զսուր մերկէի բայց յիմ թէ լանջ :  
Քոյդ համայն աղետից Դաւիթ պատճառք եւ հեղինակ . . .  
Է՛հ , իմ համայն աղետից ահեղագոյն եւս է աղրիւր . . .  
Իսկ զինչ . յինէն թանգուզէլ կամիս զիենաց իմ զարհաւիրս .  
ԱՇ , թէ որդւոց սիրասուն չէի ես հայր՝ որպէս այսօր ,  
Զի փոյթ էր ինձ յաղթութեան , զի աւրութիւն , զի բնաւ իսկ կեանք .  
Յարդ ինձ գոյր յաւուրց բազմաց ի թընամի սուսերաց մէջ  
Զանձն իմ հսուել գահավէժ , եւ զոր արդ կեամ զաւուզքս ահեղ  
Ի սոյն կարծեալ էր իմ հընարս : Այս քանի՛ ամք իցեն այսօր  
Զի եւ ոչ խուն մի ժըպիտ տեսաւ յերեսա իմ ծագելոյ .  
Բազում այն է զի եւ որդեակքն իմ անձկալիք՝ յիւրեանց գորովս  
Զսիրա զիմ ածեն ի բարկութիւն : . . . Վայրագ , պըստոր եւ անըմբէր .  
Յանդ նեխասաստ , անձամբ անձին՝ ցանդ եւ այլոց ծանրանամ .  
Խաղաղութեամբ՝ խընդրեմ ըզմարտ . ի մարտի անդ խաղաղեղ .  
Ի բաժակս յամենայն գաղտնի ըմպեմ ես մահագեղ .
- ՍԵՐ .

Եւ յամենայն սիրելիս ըղթըշնամի զգը նըկատեմ.  
Քընքուշ պասատառք ասորնական՝ փուշք ընդ ինեւ թըւին դաժան .  
Տանջանք եւ քունն համառօա . երազք զինեւ անդոհական :  
Զի՞ եւս . ո՞հ , ո՞ հաւատայր . ինձ յարհաւեիրս է եւ չեփոր .  
Արհաւեիրը սասանութեան է Սաւուղայ մարտին չեփոր :  
Տես , քանի՞ յիւրոց փառաց այրիացեալ կայ աստանոր  
Տուն Սաւուղայ . տես ազէ , իցէ այլ եւս ընդ իս Աստուած :  
Դու , դու ինքնին (ահ գիտես քաջ) երբէք՝ զոր եսդ ինձ թըւիս .  
Ճերմն եւ ըստոյդ բարեկամ , ազգակցորդ ինձ , եւ մարտիկ .  
Եւ զօրավլոր աննըկուն , վահան փառացըն Սաւուղայ .  
Եւ մերթ շնոթով արքունեաց , նախանձարեկ եւ նենդաւոր  
Եւ թընամի դաւաճան . . .

ԱԲԵ .

Արդ զի անձին ըզդաս այժմիկ .  
Օ՞ն յուշ ի միտարդ բեր , Սաւուղ , զանցեալ ըզիեանըս քո համայն :  
Խըռովք սըրտիդ համօրէն (բարէ եւ զի՞ ոչ աեսանես)  
Անդուսա ի կաղաղից ելին չուամայ տեսանողաց .  
Ո՞ նախ ասել քեզ իշխէր թէ պառակտեալ դոս յԱստուծոյ .  
Լերին այն եւ ժանտ ծեր նենդամիտ եւ փառամոլ Սամուէլ .  
Ում արձագանգս հընչէին դասք ամբոխից իւր կեղծաւոր .  
Ի գըլխոց անդ շողացեալ դիտէր աչքը նախանձարեկ .  
Զարքունականն ըզպասակ՝ զոր իւր արդեզ կարծեալ լինէր .  
Եւ մինչ զալեզն ըսպիտակ իբրու ածեալ իմն էր ըզնա՝  
Եւ ահա անդ միակամ խորյէլի ազանց հաճոյք  
Հողմոյ ըզանէնչ տայր նորա , եւ զոք մարտիկ ընտրէր յարքայ .  
Այս եւեթ , այս մեղք են քո : Եւ մինչ ապա դու կասեցար  
Նըմին լինել արբանեակ , այնուհետեւ ըլուեաց եւ նա  
Զքեզ յԱստուծոյ կոչել ընտրեալ : Եւ այս եւեթ նախ զառաջին  
Ըզքոյին միտս ամբոխէր . եւ ազգական բանիքն ապա  
Յամուկ ըզգործին տանէր Դաւիթ . այս , դա վեհ ի մարտ  
Այլ գերի ամենեւին եւ հանապազ Սամուէլի .  
Եւ ի Սեղանն առաւել քան յասպարէզ յորդորագոյն՝  
Մարտիկ բազկաւն էր իւրով , սակայն ի սիրտըն քահանայ :  
Օն զըստոյդն ի սուտ զարդուց մերկեա ծանիր ըզչըմարիտն .  
Ես քոյդ ծընեալ յարենէ . փառք քո եւ ինձ են համայն փառք .  
Այլ Դաւիթ ոչ բարձրացի՝ չեւ առ աթուր հարծեալ զՍաւուղ :  
Դաւիթ . . . ատեամ ես ըզնա . . . : Այլ զիմ ետու նըմին ըզդուստր  
Ի կնութիւն . . . Ա՞հ , ոչ գիտես . — Զայնն այն ինքնին , տիրական ձայն ,  
Որ զիս գեռ ըզպատանեակս ի բազմագոյն կոչեաց գիշերս ,  
Երբ ես անոք եւ նըսեմ՝ այնքան ի բաց ի գահոյից  
Կայի ըլձիւքն իւր համայն , ինքն ըզգիշերս եւ արդ բազում  
Ինքն ահագին բարբառի , ի բաց վարէ եւ որոտայ  
Ի գոյիւն մըրըրկալց եւ մըռմըռեալըն կոհակաց .  
“ Ել դու Սաւուղ , ել Սաւուղ , . . . : Պատկառելի եւ սըրբազան  
Կերպարանք տեսանողին՝ զո՞ս յերազի անդէն աեսի՝  
Մինչ չեւ էր ինձ ծանուցեալ զի թագաւոր կամեր զիս Տէր .  
Սամուէլ արդ յերազի յայլ ընդ այլոյ յայտնի ինձ գէմս :  
Ի խորին ես յաղջամուզ եւ յահաւոր կացեալ ի ծմակ՝  
Ըզնա ի լեռաւըն ըրտաւէտ վերաբազմալ նըկատեմ .  
Առ ոսան ի գուշըս կայ Դաւիթ . եւ ըզգթընովն իւր ծերունին  
Զիւզ ծաւալէ բարձրելցին , եւ ահեկաւն անդէն ձեռամբ  
Որ ընդ հազար ասպարէզ մինչեւ ի գլուխս իմ գայ ձըդի՝  
Կորզէ զպասակս ի վարսից եւ ըզդաւթին կամի պատել :  
Հաւատայցե՞ս . Դաւիթ նըմին երկըրպագեալ չառնու յանձնն .  
Եւ յանարկի լայ եւ գոչէ զի յիմ գարձեալ զիցէ զըլուխ . . . :  
Ո՞վ տեսիլ . . . ահ իմ Դաւիթ . դու ինձ ապա դեռ եւս հնազանդ ,  
Դէռ ինձ փեսայ դու , որդի , եւ հըպատակ հաւատարիմ . . .  
Եւ բարեկամ . . . Ո՞վ ցամանս . Խըլէլ ըզթագ հակատու .  
Դու՝ որ այնքանի լըրբիս , չափ ծեր , գողասմիր : . . .  
Ո՞վ ես դու . . . որ զայդ ի միտս իսկ իւր անցոյց՝ կորիցէ : . . .  
Այլ ինձ յեզուկ զի աւանիկ ի ցնորս անկեալ . . .

ԱԲԵ .

Կորիցէ  
Որ Դաւիթն է , կորիցէ . եւ ընդ նըմին հետախաղաղ  
Կորիցնէն էրազք . ազէտք . անուբլք համայն եւ արհաւիրք :

## ՏԵՍԻԼ Բ.

ՅՈՎՆԾԹԹԱՆ, ՄԵԼՔՈՂ, ՍԵԿՈՒՂ, ԱՐԵՆԵՐ

ՅԱՂԱՂՈՒԹԻՒՆ ԸՆԴ ԱՐՔԱՅԻ:

Եւ նդ հօրն իմոյ իցէ Աստուած:

ՄԵԼ. . . ԸՆԴ իս ցաւք հանապազ: — Ի հեշտական այսօր ի յոյս  
Նախ քան զաւուրց սովորոյթ կանխւալ էր իմ առաւոտել...ԱՅԼ արդ զերդ մէդ անապատի ցընդեալ լուծաւ յոյս բովանդակ: —  
Եւ զի՞նչ օգուտ, որդեակ իմ, յապաղել զմարան այսուհետեւ.

Երկիւկ հարուածոյն քան ըզհարուածն է դըժընդակ.

Թող դա հասցէ միանդամ: Կամիմ այսօր զի տացի մարտ:

Այսօր առցի յաղթութիւն: Աղէ ի յոյս գարձիր անդրէն

Հայր, ի քեզ՝ ոչ երբէք յոյս քան ըզսերկեան էջ իրաւամբ.

Զուարթասցին ոչ ացք քո: Ի սիրա իմ իսկ է յաղթութիւն.

Սոյն այս գաշտք ի թըշնամի լիցին ծածկեալ դէզ դիականց.

Ճարակս ահաւոր այսօր հաւուց թողեալ լիցի . . .

ՄԵԼ. Ի գահիմ անդորրագոյն, հայր, յարգունիսդ յեւ սակաւուց

Դարձ առցուք: Դու ի միջի յաղթանակաց քոց բազմելով

Դու յայնժամ խընդազգեցիկ, եւ զգուստրդ ի կեանըս գարձուսցես

Ըզիւսայն իւր պարդեւեալ . . .

ՍԵՒ. . . Իսկ զի՞նչ. երբէք չառցեն ըզկայ

Ի քոց աչաց արտասուք: Ա՞յս իսկ իցէն քաղցր երեւոյթք

Որ զՍաւուզայ պարտասեալ միրտ զաղաղուն փըթթեցուսցեն.

Այդպէս ցաւոց իցէս դիւր: Դուստր արտասուաց, հեռի՛ աստի.

ԵԼ. Թող զիս, գընա ի բաց:

Աւազ զինեւ . . . Եւ զի՞ համբուն

Հայր, դու ոչ կամիցիս զի արտասուս ես իջուցից . . .

Հայր, եւ ո՛ զոդիս ի դոյն խորասուզէ. ո՛ թէ ոչ դու:

Աղէ լուռ լեր, ՄԵԼՔՈՂ. ծանրանալ հօրըն կամիցիս:

Ուրախ լեր, բերկեա, Սաւուզ. ահա մարտի եւ յաղթութեան

Սիւք գույթ ընդ գաշտըն դիմէ. այսր ի ծագել առաւաօտուս

Էջ յերկնից ոդի մարտիկ, որ զբնաւ հեղցի զիսրայելիւ.

Եւ ի սիրագ իսկ քո ընդ փոյթ յաղթանակին գայցէ իրախոյս:

Իսկ անհանձար բերկութեանդ զիս մասնակից խընդրիցեն. զիս:

Զի՞նչ յաղթանակ . . . զի՞նչ ոդի . . . Այսօր լցակէք ամենեքին.

Այսօր՝ կաղնին հինաւուրց, ուր տարածերն ոստու ամրաբերձ

Ամբարձէ նա այսօր ըզթառամեալ արմատս ի վեր:

Ամենայն ինչ արտասուք, մրիթի, արիւն, եւ համայն մահ.

Պատառեցէք ըզհանդերձ. մոխիր ի գլուխս հոսեսցի.

Այս, այս օր կատարածի. վերջին կացցէ մեղ այսօր:

Վանիցս առ ձեղ ասացից՝ եթէ տաղոտուկ ձեր կերպարան:

Ըզդառն յարքայ տառապանս հանապազօր առաւելուն:

Իսկ աղէ զի՞նչ. թողուցոնք ըզսիրելիդ մեր ըզհայր:

Գեղ եւեթ անկ ինչ իցէ կալ առ նըմա, էւ քոյդ ի բոխն . . .

Զի՞նչ իցէ. զայրոյթք ի դէմս որդեկաց իմ ծագէ.

Ո՞նցին թըշնամանող. մի՞ արդեօք դու ես Աքեններ.

Արիւն իմ են այսոքիկ, ո՞չ դիսես: . . . Լուռ լեր եւ յուշ քեզ . . .

Ո՞չ, այս արիւն եմք քո. պատրաստ համայն տալ զան ընդ քո . . .

Ա՞չ, հայր, իցէ թէ անձին ինչ ցանկութեան միտ դընիցեմ:

Մինչ զիմս ի քէն հայցեմ փեսայ. ես զախոյեանդ եւ զգօրութիւն

Խարայելի, զարձարձ արհաւիրս Փըլլաշտացւոց խընդրեմ ես, հայր:

Ո՞չ աղէ ի ցնդրական ժամս ի քոյինըդ տաղակութեան,

Ցաղիողորմն անդ ի խորհուրդըն քո մահու, ո՞չ ասկաքէն

Դաւիթ քեզ դիւր առբերէր երկնազգեցիլին նուագօք.

Ասա, հայր, ո՞չ դա նըշայ իմն էր ի քոյդ յաղթամուղ:

Իսկ եւ իմ, դիսես դու քաջ, ոտսեր ածեալ է, հայր, ընդ մէջ.

ԱՅԼ ո՞ւր սուսերս իմ իցէ՝ թէ ոչ իմոցս այս գնացից

ՄԵԼ ճաթունդ արոփինք ոտից քաջին քաջաց չըտան ըզդափ:

Լինէին բանք ըզմարտէ եթէ աստէն լեալ էր Դաւիթ.

Անշուշտ իսկ էր յաղթութիւն:

ՍԵՒ .

Ո՛վ իմ անցեալ ժամանակք . . .  
Աւանիկ կարդ ըստ կարդէ վեհ յաղթանակք իմ գան հանդէպ . . .  
Դարձ առնեմ ի բանակէն , յապաժոյժ քիրան եւ ի փոշի .  
Ընդ մէջ շիշեալն հրպարտութեան ահա առնում ձևմ ըղթեմի .  
Եւ առ Աստուած օրհնութիւնս . . . Առ Աստուած , ես . . . զի՞նչ խօսիցիմ : —  
Ի լուր իմոց աղօթից ունկն երկաթի է Աստուծոյ .  
Համրացան իմ շըլթունք . . . : Ուր փառք իմ դուք . ուր , ուր արիւն  
Սատակելոց իմ թըլնամեաց . . .

ՅՈՎ .

ԱՅԼ ոչ , ընդ քեզ ոչ է Դաւիթ . դու յերեսացդ հալած ական  
Մերժեցեր դու ըզնա , դու ըզնորին խընդրեցեր մահ . . .  
Ըզդաւիթ , ըզքո զորդէակ . ըզգեղեցիկն ի դործըս քո .  
Ըզհամբոյրն այն եւ ըզգօն , քան ըզփայլակն ի հնազանդէլ .  
Քեզ եւ ի սէր ջերմագոյն յոյժ քան զորդիս : Ա՛հ ներեա , հայր . . .  
Արասասուք յահս իմ եկին . ո՛հ , յանսովոր յայս արտասուս  
Ո՛վ ոք ինձ բուռն ասա լինի . . . : Օն զիմ անթաց թողէք ըզբիբս :  
Լաւագոյն իցէ քեզ , տէր , ի խորանիդ մեկուսանալ .  
Ես ընդ հուազ զզօրուգ հանդէս ցուցից քեզ կազմն առ ի գուսար .  
Եկ աղէ , եւ լէր անշուշտ եթէ ինչ ոչ դոյ ի Դաւիթ . . .

### ՏԵՍԻԼ Գ .

ԴԵՏԻԹ , ՍԵՏՈՒԴ , ԵՐԵՆՆԵՐ , ՅՈՎՆՅԹԱՆ , ՄԵԼՔՈԴ .

ԴԵՏ . Բայց միայն անմեղութիւն :

Զի՞նչ տեսանեմ :

ՄԵԼ .

Զի՞ գործեցեր :

ԵՐԵ .

Ա՛յ յանդուգն . . .

ՅՈՎ .

Ո՛վ աեսիլ :

ԴԵՏ .

Տէր իմ արքայ , դու ըզգըլուխ զայս պահանջէս .

ԴԵՏ .

Ում ի բազմաց ես ի խընդիր , ահա ես զայն քեզ առբերեմ .

Հատ ըզնա , զի քո իսկ է :

ՍԵԼ .

Ո՛հ , զի՞նչ լրսեմ : . . . Դաւիթ , . . . Դաւիթ .

ԴԵՏ .

Աստուած ոմն ի քեզ խօսի . զքեզ ոմն Աստուած ածէ ինձ ասա . . .

ԱՅԼ .

Այլ , արքայ . այն Աստուած՝ որ միայնն է . Աստուած՝ որ զիս

Ի յելա դեռ եւս երկշոտ մաննուկ անփոքձ վարեալ պլնդէր .

Ի ճակաս ամբորհաւաւած հրսկայաբերձ գոռողութեան .

Անթըլիատին գողիաթու՝ ի խրսիտացեալըն վառ յերկաթ .

Այն Աստուած , որ եւ ապա ընդ քո զինոք սարսափելի

Յաղթութիւն ըզաղթութեամբ ածեալ կուտեր . որ անքնինն

Ի խորհուրդու՝ նըսեմ բազկաւս իմ մանկական ըզբւսաւոր

Վըճարել գործ հածեցաւ . արդ այս , նոյն ինքնին Աստուած

Զիս առ քեզ ընդ յաղթութեան հասուցանէ : Աղէ յոր գէմս

Իցեն քեզ կամք՝ ընկալ զիս . ի զօրական , կամ զօրակար՝

Եթէ յայդ չափ ինչ բաւիցեմ : Տապալեսցի նախ թըլնամին ,

Ցընդիցի ի հիւսիսի շընչմունս ամպոց այն մառախուղ

Որ ըզբոյին գահոյիւք չուրջանակի խուռն ամբառնան .

Եւ ապա վարձահատոց մահու լիցիս ինձ , ու Սաւուզ :

Մահն իմ քեզ յայնժամ եւ ոչ առ ի մի քայլ տացէ վաստակ .

Դու , արքայ , հրաման տացես . “ Մեացի Դաւիթ , , , եւ վազ ընդ փոյթ

Պատահեսցի ինձ Աբեններ : — Ես ոչ ասից սուր , ոչ զասպար .

Չէ օրէն ինձ յարբունիս անդ լիազօր իմ աէրունւոյն

Զէն զանձամբ զայլ բայց ըզլոնարհ առնուլ ըզսէր եւ զազաշանս .

Եւ համբերող զանմելութիւն : Արժան իսկ է՝ թէ Ցէր կամի՝

Ինձ իբր ըզքո ոք որդի , եւ ոչ սսոփ ոք մեռաննել :

Աւանիկ եւ տոհմիս մեր հօն առաջնոյ այն որդի՝

Ի լերին անդէն բարձու կայր ըզբնիկ ձօնել զարիւն .

Եւ ոչ մի ի նմա ակնարկ , ոչ մի շարժիւն՝ քան զհըլութիւն .

Հայրենին ըզնովաւ աջ վերամբարձեալ էր ի դենուալ . որուն մե առք , սպառա  
խկ նա յահեակն համբոյր ածեր : — Սաւուղետ գոլ , բառնայ Սաւուղ .  
Նովսու անունս իմ լու եղեւ , նա ինքն ըզնոյն արդ տայ հողմոց . Այս ով որ  
նա մեծ արար , նա արդ յոցինչ զիս լուծանէ :

ՍԵՒ .

Հոծեալ մեդ ի հինաւուրց աշացտ այդ բանիք պատառեն .  
Ո՞հ , իբր ի սիրաս իմ հընչէ . . . : — Դաւիթ , խօսիս դու քաջաճեմեամբ .  
Դու քաջ եղեր , ով Դաւիթ . այլ զաշացու հըպարտութեամբ .  
Դու նախատել զիս իշխեցեր , եւ յիմ վերայ ըզքեր կանդնել .  
Դու զիմ խորել գըրուտոիս , դու զիմս ըզքեւ արկանել լոյտ .  
Եւ թէ իմ չէր քո լեալ եւ աւեր , արժան ինչ էր նորեկ մարտկին .  
Ըզգեր մարտկին արհամարհէլ : Դու որ մեծանեն յումենայնի

Բայց ոչ , ի ամա ոչ ցուցար : Ըզքէն դըստելքն խրայէլի

Երդէին . “ Դաւիթ հազարս հարկանէ քանի , հարիւր՝ Սաւուղ . . .

Ա՞հ . դու ըզիրտ զայս հարեր , Դաւիթ , հարեր դու կարեվէր . Այս քառակի

Զի՞նդգէմ ոչ գոգէիր . “ Բա ի տիոցն արբուն՝ Սաւուղ

Ու ըզչաղարս ինչ միայն . այլ եւ ըզքիւրս վաներ՝ Սաւուղ .

Նա ինքն է յաղթող մարտիկ . ինքըն Սաւուղ որ զիս հստակաց .

Ա՞հ . շատ իսկ զայդ ասէի : Այլ որ զիմականս քո լըսելեաց

Աւեր՝ սա , հըզօրագոյն եւս ասեր այս այս Աքեններ .

“ Յոյժ զօրացեալ է Դաւիթ ի շուրթն ի սիրտ բազմամբուին .

Դու թէ զիս ոչ մեռուցանես , ո՞նցին ասնձ գիցէ , Սաւուղ .

Իսկ չիմ նըւազ արուեստիւ , բայց եւ յոլով Տըշմարտութեամբ .

Չիմ առ արքայ ըզփ զայս ոչ ասէիր , ով Աքեններ .

Թէ “ Լաւ քան զիս է յոյժ Դաւիթ , վասն այն ասեամ ես ըզնա .

Վասն այն մախամ խէթ ի սըրտի , եւ ըզնորտ խոնդրեմ ըզման .

Անօրէն . իսկ եւ յաւուրն՝ յոր գընացեր գաղտագովի .

Զի՞նդ քո մարդարէից խորհուրդս ի մի շըշընջիկս .

Երբ տեառըն քո արքայի ծածուկ ըզհաղը ժանտ լըրէիր .

Եւ մինչ ի գիրկ Փըզշասացոյն անկեալ , ի մէջ անդ թըշնումեաց

Պըզծոց՝ աւուրս առնէիր պիզծ , եւ լըռելեայն՝ զայդ ընդ նըմին

Կըցորդութիւն մեզ պահէիր , ես ինչ աղէ զայդ ասացի՝

Եթէ եւ գուն գոլծեցեր : — Ո՞ղքեղ ի սիրտ անդ արքայի

Ո՞զաւաշինն անդ գընէր : Ո՞յիւրն առնուլ ըզքեղ փեսայ

Հարժէր ըզկամն արբունի . ո՞այլ ոք . — Ըսկ Աքեններ . . .

Ո՞ . . . ես ինքնին . ես ըզԴաւիթ փեսայութեան առընկալայ .

Ես էի որ ցանկացայ , ես ընդ գործոցն հարեալ ի գեղ .

Ինքն առաջին իմ հեծութիւն . ինքն իմ մըսաց ծածուկ խորհուրդ .

Նա ինքն իմ յոյս , նա միայն նա իմ բոլոր կենդանութիւն :

Եթէ էր եւ ի խոնարհ երբէք պայման ըզքեալ Դաւիթ .

Այլ սըրտիս իմ առաւել հաճոյ գըտեալ էր նա ինքնին

Քան զընաւ ոք այլ վէհ թագաւոր , ում արեւելք ծունդ ածիցէն :

Այլ աղէ լիէ , Դաւիթ , զԱքեններեայ քեղ զկըշտամբանս

Ի գերեւ հանել : Ասա . ո՞չ յԱյլաղգին իսկ գու անկար .

Ո՞չ դու զժանս խեռութեան սերմանս արկեր յիմ ժողովուրդ .

Ո՞չ դու եւ զիեանս իմ ինքնին , արքայիդ քո եւ հօր երկրորդ .

Ո՞չ նենդեալ բազում անդամ գաւաճաներ :

ԴԵՒ .

Սա ընդ իմ պատասխանի տացէ՝ դրօշակ քո ծիրանւոյդ :

Ճանացիցն ինչ ըզգա . առ եւ տեսչիր ոչ քո իցէ :

Տուր տեսից : Զի՞նչ այս . այս իմ է : . . . Ուստի՞ բարձեալ է քո . . .

Ի թիկանց քոյ , արքայ , ի ծիրանւոյդ , սուսերբս այսու

Ես ինքնին հասի ըզգա : — Արքայ , յիշէն ինչ զԵնդագդա .

Անդ , ուր դու ըզտարագրեալ հալածէիր անդութ ցըման .

Անդ , անկեալ փախլստական առանց ուրուք օդնականի

Կայի ես յանձաւին՝ որ յաղբերէն զանունն ունի :

Քո թողեալ ըզգալս համայն ապառաժուտ գըրանն ի պահ՝

Ի քընքուշ պազպաջունս անդ միայնիկ հանգըստաւէտ

Զաշս ի քընոյ փակէիր : . . . Բարէ . ոգիդ քո առլցցեալ

Յարին բոլոր եւ ի քէն , եւ դու ի քէն նընջէիր :

Տես աղէ զիարդ Հըզօրն ի խաղ առնու զիսորհուրդ մարդոյ .

Զի՞նչ գիւրին ինձ քան ըզքեղ հարեալ ընդ միւս խուսափել դուրս .

Քաջ իսկ ի ճահ էր ինձ այդ . արտուն ըգիկն քո վըկայէ :

### Ահաւանիկ

Դու արքայ, դու մեծազօր պատեալ ի գունդըս վառելոց  
Աւանիկ անկեալ ի ձեռս անարդ մանկան տարագրելոյ : . . .  
Իսկ ուր էր քաշն Աբեններ . այսպէս կենաց քոց հրակիցէ .  
Զարքայ անսպէս նա պաշտէ : Տես յո՞ եղեալ է քո ըպոյս ,  
Եւ զբարկութիւն գարձուցեալ ուր : — Եւ արդ աղէ հաճ ինչ իցես .  
Իցէ առեալ քո, արքայ, զակնանդիման ընծայութիւն  
Ըզըրատիս, զանմեզութեան եւ ըզգացմանցըս աիրասէր .  
Սոյն սա չիցէ եւ նըշանակ սակաւ սիրոյն եւ մախանաց  
Զարասէր եւ անխընամ պահպանութեան Աբեններեայ . . .  
Յաղթեցեր, որդեակ իմ . ահ յաղթեցեր : Տես . Աբեններ,  
Եւ կարկեաց :

ՄԵԼ.

ԴԵՒ.

ՅՈՎ.

ՄԵԼ.

ՄԵՒ.

ՈՎ Խընդութեանս :

ԱՇ հայր իմ, հայր . . .


ՕՐ ցընծութեան :

ԶՔԵՂ այսօր ի Ճակապու կամիմ զօրաց ըսպարապէտ .  
Օն այդմիկ հանդուրժեսցէ թող Աբեններ . հրամանք են իմ .  
Նախանձ ի ձեղ ոչ եւս այլ բայց բազում զօրըս կոտորել:  
Ցովսաթան, դու առ երի սիրոյ եղբօրդ իջցես ի գաշտ .  
Կենաց քոց երաշխաւոր է ինձ Դաւիթ, եւ նորայն՝ դու :  
Թէ Դաւիթ զօրավարէ, երաշխաւոր ինքն է Աստուած :  
Աստուած առ իս զքեղ ածէ . ինք փըրկեսցէ . . .

Արդ շատ է :

Եկ, որդեակ, ի խորանին նախ քան ըզմարտն առնուլ զոդի :  
Զցաւս երկար պանդըխտութեան անոքեսցէ հարմնըդ սիրուն .  
Իւրովի խառնեալ ձեռամբ քեղ զանապակն ի պաշտաման :  
Օ՞ն գուստոր իմ, մասամբ իւիք (զի քեղ եւեթ է կարելի )  
Հայրենի յոշկամացըն վրիպանաց տուր ուզզութիւն :

Վերջ երկրորդի հանդիսին :



ՎԵՆԵՑԻԿ Ի ՏՊԱՐԱՆԻ ՄՐԲՈՅՆ ԴԱԶԱՐՈՒ